

Ո՛Յ ՀաՅԱՍՏԱՆ ՔԱՐԴԻՆ. ո՛Հ .
որ այնչափ փառաւոր ու տիսուր յիշա-
տակաց հետ՝ աս սրտաստոջոր ու ազգա-
սեր երգողին նշխարքն ալ կ'ամփոփէք
ձեր ցրտիկ ծոցը , արդեօք յետ վեցհա-
րիւր կամաւելի տարիներու լսելով հոս-
կից անոր լւած քնարին ձայները՝ պիտի
արձրկէք այն կենդամնատիպ մոխիրնե-
րէն դուրս կայծ մը՝ որ ձեր ազգին մե-
ռելատիպ կենդանութիւնը վառէ բոր-
բոքէ անմահացընէ : Ո՛Վ մոռացեալ ու
անարգեալ հայաստան ժարին , արդեօք
ձեր վառվըռուն աստղերուն տակ կը
չնչեն անանկ կուրծքէր , որ գան ու
արթնցընէն ձեր խուլ ու խորին արձա-
գանգները՝ կանչելով իրենց նմաննե-
րուն , “ Որդիք գերութեան , մի մոռա-
նայք մի մոռանայք զհայրենին աշխարհ ,
զհայաստան քարինսն , : Կամ գոնէ
պիտի զգա՞ն կարգացող ու լսող սրտերն
այս երգոյս կերպ ու կերպ փափուկ ձայ-
ները , այն հայաստան քարերը , այն
Ո՛ԵՇ Տրդատ արքայն , այն Հնգետա-
սան բիւր հայաստանէայց ժողովը , որ
մէկ շարժմամբ մկրտուելու կը նետուին
շրջանապտոյտ Խփրատէսին ծոցը , այն
Օուարծացեալ Հիսուսը ’ի նորածին
եղբարսն , այն իմ Գրիգորիար և դե-
ռաբոյս եղբարքը , այն Այսպէս կոչե-
ցար ով հայաստանը . և այն սրտագին
մաղթանքները՝ որոնցմով կը լոէ երգը ,
և մեզի անլուելի սրտով դէպ ’ի երկինք
գոչել կուտայ : Հասա՞ն արդեօք ով
հայաստան այն տարիները , որ այդ քա-
րերէդ քու փլած տաճարիդ կանգնիլը
պիտի տեսնենք . չէ նէ մենք ալ զքեզ
կանչելով կանչելով՝ վերջապէս վրանիս
ուրիշ բան պիտի չգտնենք բայց եթէ
քենէ թաւալեցուցած անտաշ քարինք ,
ու տրտմագին շնչով երթալով պիտի
կանչենք , “ Ուր քո յիշատակ կամ գո-
հութիւն , ով ժողովուրդը խիստ , :

ՅԱՌԱՏԱԿԱՐԵԱՆ ՀԱՅՈՑ

Ա.

ՁԵՌԱԿԱՐԵԱՆ ՈՒՅՈՒՆ :

Ըստ հեղ հայաստանի աւերակաց
և ազգային յիշատակարանաց վրայ փա-
փաքներ և խօսքեր ըրեր ենք , որ աւե-
լի շարժին ազգասէր հոգիք և այն յի-
շատակարանները քննեն , ձանչնան և
ձանցընեն . յիրաւի զանազան ձամբոր-
դութիւններու հատուածներ , և զա-
նազան ձեռագրաց վրայ տեղեկութիւն-
ներ արուեցան քանի մը օրագիրներէ ,
բայց զեռ չերեցան այն հայոց Հիշա-
տակարանները , այսինքն հայոց հնու-
թեանց պատկերները և տեղեկութիւն-
ները՝ որոնց համար ազգասիրութեամբ
վառուած մերազգի հնագետ մը 1846
տարւոյն Բազմավիպին վերջի թերթին
մէջ աշխոյժ հատուած մը զբեց , և
կերպ մը ցըցուց աս հնութիւնները
դուրս հանելու : Ալ սպասէինք որ հա-
ճութեան ձայն մը լրասւի և գործա-
դրութեան պտուղը երենայ . թերես
շատերը գոված ալ ըլլան խորհուրդը և
խօսքերը , բայց մէկ տեղաց նշան մը
չերեցաւ՝ կամ առանձին կամ աս օրա-
գրիս միջոցով հրատարակել տալու մէկ
հայկական յիշատակ մը , որ ոչ միայն
խօսքով այլ և պատկերքով տեսներ մեր
ազգը , և սիրու արծարծէր իր նախ-
նեաց փառացը վրայ , ուսկից շատ օգուտ
կրնար քաղել : Ուրեմն մեզի կ'իյնայ
եղեր աս բանիս առջի օրինակը տալ , և
ազգերնուս աս զուարծութիւնն ալ
պատճառել , յուտալով որ զանազան ան-
ձինք ալ , որոնց քով կը գտնուին հայկա-
կան յիշատակներ , եթէ դրամ եթէ
կնիք , եթէ հին ձեռնազիրք կամ կոն-
դակ և եթէ այլ հնութիւն , մեր հրա-
տարակած քանի մը պատկերները տես-
նելով՝ յորդորուին իրենց ունեցածն ալ
հրատարակել , ու թէ մեզի , թէ ազ-
գին և թէ իրենց մէկ մեծ հաճոյք մը
և պատիւ մը ընեն :

Հրատարակելեաց մէկ տեսակն ալ

ՅԱՐԱՅՈՒԹՅԱՆ
ՄԻԱՅԻՆԱԿԱՇԵՐԵՎ
ԵՎ, ԱՐԴՅՈՒՆՈՎԱԾ
ԵՒՄԱՐՄՆՈՎԱԾ ԱՇ
ԿԱՐԻՎՔ ԵՆ ԽԵ
ԵՆ ԵՅ, ԶՎԱՐՄԱՆ

Հայց Ձեռնարկութիւնը մշաց այս
Միուղութեալ համագան
ու թեն Հայոց: ՈՒՂ:

3
2 my 2 u 3 m o n t a n u m o my f u n h y :-

ըլլալով մեր հին երեւելի մարդկանց ձեռնագիրը, աս անգամ կը ներկայացր նենք Ո՞խիթար Գրօշն ձեռնագրին նմանագրութիւնը, որուն վրայ խօսեցանք օրագրիս անցած թուոյն մէջ:

Ի՞ս տախտակիս իրեք տեսակ զրերէն՝ միջինն է զրբին հասարակ գիրը • առջինն է մեծ ընծայականը • վերջինն է այն մէկ տող զարմանալի շուտագիրը, որ հոն յիշատակեր ենք, և կը կարդացուի, Հաղագու դադասպանաց ժոխոց: Դրերուն ձեխն նմանութիւնը Ճիշդ է, միայն յայտնի է որ գոյնը հոս աւելի սեէ է՝ քան բնագրին մէջ. նմանահան վեմագրողն ալ է Պ. Ա ահան Կ. Ետի Ուաֆայէլեան վարժարանին յառաջա, դէմ աշակերտներէն մէկը:

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹԻՒՆ

ՀԱՏՈՒԱԾ Թ.

ԽՐԻՇՏ ԿՐՈ:

Ի՞ս ճարտարութեան երրորդ գործիքը, որ երկու համառօտ գլուխ կը բաժնենք. նախ երկրի վրայ ընդհանուր տեղեկութիւն մը կուտանք, ետքը կը խօսինք մեծ ու պղտի կալուածներու վրայ: — Երկիրը աշխատանքի ու ընչից հետ միանալով կը բղխէ իր ծոցէն եղն ու մեղը, որոնցմով բոլոր աշխարհը կը կշտանայ: Ի՞մէն երկրի բնութիւնը մէկ չէ. մէկուն օղը ցուրտ մէկալինը տաք է, մէկը ջրարբի մէկալը անջրդի է, և այլն: Ի՞ս բնական տարբերութեանց պատճառաւան է որ զանազան երկիրներուն գինը նոյն ըլլար, թէպէտ և մեծութիւննին նոյն ըլլայ. Երկրորդ՝ իւրաքանչիւր երկիր իրեն պտղաբերութեանը համեմատ աշխատանք ու ծախք կը պահանջէ: Հարկաւ մեծ քաղքի կամ բանուկ ճամբուր:

1 La terre.

մը վրայ եղած երկիրը չկրնար նոյնչափ քիչ ստակ ընել, ինչ որ կ'ընէ անմարդաշատ ու ըստանուկ տեղ մը եղած նոյն մեծութեամբ երկիրը: Հարկաւ չկրնար ըլլալ որ մէկին տեղ 30, 40, 50, 60 տուող երկիրը՝ մէկին 5, 10, 20 տուող երկիրն գինը ունենայ. վասն զի թէ որ 20 տուող երկրէն ուզենաս 40, 50 հանել, անոր համեմատ աշխատանք ու ինչք պիտի թափես վրան: — Ծնտեսականք ու երկրագործք մշակելի երկիրներուն ընդարձակութեանը ու անոնց ուրիշ հանգամանքներուն նայելով՝ զանազան անուններ դրած են անոնց. և կ'ըսուին Գոյտ Երկրի¹, ագարակային սուցածք², Ֆեծ կալուած³, Դոդր կալուած⁴. մշակութեան կերպն ալ երկուքի բաժնած են, Ֆեծ Ֆակութիւն⁵, Դոդր Ֆակութիւն⁶: — Ո՞եծ ու փոքր կալուածը մեծ ու փոքր մշակութեան հետ պէտք չէ շփոթել. չափաւոր կամ պղտի կալուածի մը վրայ ալ կրնայ մեծ մշակութիւն ըլլուիլ իրեն ընդարձակութեանը համեմատ: Ի՞նդ հակառակն երբոր մեծ կալուածի մը վրայ հարկաւոր եղածին չափաւանք ու ծախք ըլլար, փոքր մշակութիւն կը կոչուի անիկայ. ինչ պէս Իուլանտան մեծ կալուած ու փոքր մշակութիւն է. որ կրնար շատ աւելի կտոր բաժնուիլ, ու ըլլալ փոքր կալուած և մեծ մշակութիւն: Ո՞նչ պէտ և առաջիւր է որ սովորաբար մեծ մշակութիւնը մեծ կալուածի վրայ կ'ըլլայ:

Ինչուան որ իւրաքանչիւր երկիրի վրայ ընդարձակութեանը և արգաւանգութեանը համեմատ աշխատանք ու ինչք չփորձածես, երկիր մը ինքիրմէն չկրնար պտղաբեր ըլլալ: Ի՞նչ է պատճառը որ Գաղղիոյ պէս տէրութեան մը մէջ գեւ անբաւ երկիր կայ անբեր ամայի. ինչու Իտալիոյ պէս գեղեցիկ երկնքի մը տակ անապատէն քիչ տարբերութիւն ունեցող դաշտեր ու ձորեր կը տեսնէ ճամբորդը: Բայց ի՞նչ կը զարմանաս ասոնց վրայ. միտքդ բեր

1 Fonds de terre.

2 Propriété foncière.

3 Grande propriété.

4 Petite propriété.

5 Grande culture.

6 Petite culture.